

## ՏՈՒՆԻ ՔԱՂՅՐՈՒԹԻՒՆ

Ի՞նչ քաղցրութիւն, տուն զաւ կանուխ, լոյս աչքով,  
 Գտնել՝ անխօս մատեաններու առջեւ բաց՝  
 Տըզաքն որոնց կեանքով իմ կեանքս է հատած,  
 Լոյսի անհուն ու Երազի պատուքով:

Գտնել յուշիկ մեռնող արեւը նըման  
 Ճրագի մ՛առկայծ որ աղօթքին կը տանի,  
 Ու տրտմաւէտ առանձնութեան մէջ զաղտնի  
 Հայլիներուն տեսնել կըրբակն անասճման:

Յիշել՛ յայսպէս որ մանկութեան մէջ անդարձ  
 Սո՛ւրբ ամէն ինչ կը բացուէր ջինջ հողիին,  
 Հասնիլ աղբիւրը արցունքին, ու յանկարծ՝

Արեւի մէջ որ անձրեւով կը ծաթի՝  
 Ետ զաւ, տեսնել ժըպիտն անոնց որ կ'ապրին  
 Սրտիդ աշխարհն իբրեւ անձեր հէքեաթի:

ԱՐՄԵՆ ԵՐԿԱԹ

## ՏԷՐ, ՈՒԶԵՑԻ ԱՂՈԹԵՒ

Կիսասուերի սա պահուն երբ զանգակներն յազթական  
 Անտեցին աշխարհին հըրաշալէպն Յարութեան,  
 Տէ՛ր, ազօթել ուզեցի, Տէ՛ր, ես երգել ուզեցի,  
 Բայց շրթունքներս չըզըտան խնկախամ բառն ազօթի:

Հիմայ, իջած անցեալիս պարտզին մէջը մըթին,  
 Կը փընտըտեմ, մոլաբուն, սրտիս մէջ խայթը գզման,  
 Իմ մանկական հաւատքիս ծառն այն ծաղկած ու բուրբան  
 Որուն ներմակ նիւղերուն հըրեշտակներ կ'իցնէին:

Բայց իրարու ետեւ դըռներն հանդարտ կը բացուին,  
 Լըռութիւնը կը խռովի ժամւոյներու ֆայլերէն,  
 Եւ ազօթի սրտարուխ շեշտեր օդը կը խնկեն:

Տէ՛ր, Յարութեանդ հրաշագործ խորհուրդը գոր  
 կեանքիս  
 Լեզուն տակաւ կ'անձրեւէ ամբողջ ֆազին վրայ վերէն,  
 Թող վերծաղկի տայ այսօր հոգւոյս մէջ ծառն  
 հաւատքին:

Հալէպ, 1937

ՍԱՐԳԻՍ ԱՐԵԳԵԱՆ